

Թիւն ունեցան, եւ 1804ին արդէն բոլոր լեռնական ցեղերը ընկնուած էին եւ արեւմտեան կաւկասն ալ վերջնականապէս հպատակած էր Ռուսաց:

Որպէս զի այս անհանգարտ ցեղերէն՝ տեղական կառավարութիւնն եւ ժողովուրդը մի անգամ ընդ միտ ապահով եւ հանգիստ մնան, ուստական կառավարութիւնն որոշեց հանել զիրենք այն լեռնային վայրերէն եւ բնակեցընել աւելի դաշտային տեղեր կասպից ծովուն եզերքին մտա, իսկ իրենց թողած տեղերուն վրայ գաղթեցընել ուստ գիւղացիներ եւ կողաքներ: Լեռնականներու մեծ մասը չհամաձայնեցաւ այս տեղափոխութեան եւ լաւագոյն համարեցաւ բոլորովին հեռանալ թէ՛ կաւկասեան լեռներէն եւ թէ՛ նոյն իսկ Ռուսաստանէն: Կառավարութիւնը հաւանութիւն տուաւ, եւ 1858էն մինչեւ 1865 կէս միլիոնէն աւելի մահմետական լեռնցի, չէրքէս, չէւէն, լեզգի եւ այլն թողին իրենց նախահարց բնակութեան տեղիքն եւ գաղթեցին Թիւրքիա, որ զիրենք ընդունեցաւ եւ բնակեցուց իւր եւրոպական եւ ասիական նահանգներուն մէջ, բայց ատոնց ոչ փոքր մասը՝ իրենց նոր հայրենեաց մէջ չկրցան հանգիստ կեանք վարել, ապրուստի եւ այլ զրկանքներ կրելով ընդունեցան Գնացին:

Այժմեան ուստահպատակ լեռնցիներու եւ առ հասարակ բովանդակ կաւկասիոյ մէջ Շէյխ Շամիլն անուր մեծ յարգանքով կը յիշուի. իւր զեղակիցները մանաւանդ, զի ուրիշ ժամանակ պիտի պահեն անոր յիշատակը, ինչպէս նաեւ ուստական տարեգրութիւնը:

(Ըրբոն-իւնի) Կ. ՅՈՐԻՆԱՆ



Պ Յ Ա Ե Ի Ա Յ Ա Ք

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Յովն. Յայտնութեան հին հայ թարգմանութիւնը: —
2. Յաւու: Բարգասունի: — 3. Լայպցիգի պատկերագրող քրտիքը: — 4. Գ. Կորնիցսոց անվանական թուղթ: — 5. Յովն. Յ. Աւետիսեան: — 6. Գահիւլի Թ. Տնտիւն: — 7. Ա. Յապատկիւն յայ-լատին բարագոց ք. Սիվուպի:

1. Հ-ի. Յայտնութեան հին հայ-թարգմանութիւնը: Անցեալ տարւոյ վերջը լոյս տեսաւ հետեւեալ հրատարակութիւնը. H. Goussen, Apocalypsis S. Johannis Apostoli, versio sahidica. Studia theologica, Fasc.I. (Strassburg, 1895. 8° VIII+67 pp. M. 9.—). Հրատարա-

կութիւնն է Յովն. Յայտնութեան սահիպական (խոսական) հին թարգմանութիւնը, Ե. դարու երկաթագիր ձեռագրէ առնուած: Բնագիրն, որ տեղ տեղ թերի է, օրինակաց քանի մը տարբերութեամբ հրատարակուած է վիմաստից Ի վերջոյ գրուած են Յատնու շամարաբառի քանի մը համապատասխանող ընթերցուածները: Իբրեւ այսպիսի՝ մեզի համար այնչափ հետաքրքրութիւն մը չունէր հրատարակութիւն, եթէ յառաջարանին մէջ հայ մատենագրութեան ծածկեալ քանձերէ մեկուն գիւտին աւետումը չտար: Գուսեն յառաջարանին մէջ կարծօրէն կ'ըսէ. "Այս սահիպական Յայտնութեան ի մտոյ պիտի յարգէ Յայտնութեան ամենահին հայկական թարգմանութիւնը, որ արեւելքի մէջ գրատնէն վերջին օրերս մեր ձեռքն հասաւ, որ եւ զարմանալի հնութիւն ունեցող բնագրէ մը թարգմանուած կ'երեւայ," Ծածկին վրայ ալ կը ծանուցուի՝ որ յարգ Բ. Տետրոս այս հայ բնագիրը պիտի բովանդակէ եւ Մոսկոսայի Լազարեան շեմարանի ամենահին հայերէն Աւետարանին մանրամասն ստորագրութիւնը:

Յայտնի է որ ձեռագրաց եւ սպագրութեանց մէջ տեսնուած Յովն. Յայտնութիւն, ինչպէս նաեւ նոյնին Մեկնութիւնը, 1179ին Կերո. Լամբրոնացի թարգմանած է Անդրեաս Կրետացւոյ օրինակին վրայէն՝ նոյն հեղինակին Մեկնութեամբն հանգերմ: Եւ որչափ Լամբրոնացւոյ՝ Մեկնութեան կցած յիշատակարանի խօսքերէն կ'իմացուի (— "սոստոնոս ուրաւ քերոյն յեր-երու ի հելլենացւոյն, —) ինքը ձեռքն ունեցած հին հայ թարգմանութիւնը Ա. Կրետացւոյ կազմած ընկալեալ բնագրին վրայէն "ստուգաբանած" եւ անոր համեմատ ուղղած կամ յերիւրած է: Այս ստուգաբանաբն իբրեւ "ընկալեալ" այնուհետեւ պահուած է, իսկ հինն իբրեւ անվանական օրինակ՝ հետզհետէ նըրուած է: Եթէ Գուսենի օրինակն այս թուականէն յառաջ գրուած է կամ այսպիսի նախագաղափար ունի, պիտի ունենանք հայ հին թարգմանութիւնը, որուն հրատարակութենէն ետեւ կարելի է թարգմանութեան պարագաներուն վրայ խնդիր յարուցանել: Այս հին թարգմանութիւնն արդէն մասնաւոր ըրած էր Վեր. 2, Զարբհանէլեան (Մտորն. հյկին. թարգմ. 1889, էջ 221—2.) եւ Երուսաղեմի Ա. Թաղութեանց մասնադարանի 1199ին գրուած մէկ ձեռագիրը ջրոց տուած: Այժմ օտարագրիք կը կանխեն զմեզ:

2. Ընդունի Բարբարոսի: Ը, Բագրատունւոյ (Ք. դար) պատմագրութիւնը՝ որ Բագրատունի Սմբատայ մարտիրոսութեան եւ Աշոտայ մութիւնը կը բովանդակէ, անուամբ միայն ծանօթ է բանասիրաց, բայց բնագիրը ցայսօր գտնուած է: Բարբարոսի մը (Պատմ. հայ լրագր. էջ 206) մտադիր ըրած էրից՝ որ մինչեւ անցեալ գարու վերջը բնագիրը բոլորովին կորսուած էր: Այս օրերս Մեզլ-Հարսի. լրագրին 1858 տարին ձեռք բերելով՝ ի Ք. 15 կը կարգանք Սարգիս Արքեպ. Զալալեանցի ձեռագիրներու ցուցակը, ուր շատ հետաքրքրական ձեռագիրներու մէջ (զոր օր. «Պատմ. ի կուխտս կորզինուէ»), «Ալթուն Բուղայի Պատմ. ի Ստեփանոսի ստեղծագրէ լեւոնի թգրի.», ցայժմ անծանօթ. արդեօք «Հլկին հին դպրութ. պատմ.» շար. Ա. 1886, էջ 680 յիշուածն է: «Գեղեցիկի ժ. Ի թղթոցն Պողոսի յԱնանիայ Ա. է Սանահ-նեցոյ.», հմմտ. անդ էջ 569, եւն), կը յիշուի՝ «Պարսե-ճիթ յահառն Սթորայ եւ սերանոց աշխարհն Էւոյց յանրէն Յոսոսոփոյ (գուցէ Էսպուհ Բագրատունի)»: Ամենեւին տարակիցս չկայ՝ որ այս Էսպուհ Բագրատունւոյ կորուսեալ պատմագրութիւնն է: Արդեօք լրագրի մէջ նման է վերնագիրը. «Էսպուհ պատմութիւն, որ է գիրը սրբոյն Սմբատայ ստրատելոսին եւ այլ սրբոց նահապետաց թուին հայոց ԳճԻ.»,

Արդ, որպիսի մննք գիտննք, Զալալեանց Արքեպ.ի բոլոր ձեռագիրներն էլ միմեծի մասնանորոշանը մտած են: Կարելի՞ է արդեօք ըսել՝ որ Էսպուհ Բագրատունի կը գտնուի այժմ էլ միմեծի գրատունը: Ամեն բանասէր կը սպասէ անհամբեր այս մասին տեղեկութիւն էլ միմեծի Արարոյայ Յարգ. խմբագրութենէն:

3. Լոյզնիէ Պարսե-ճիթ լրագրը: Այս լրագրին (Illustrirte Zeitung) անցեալ տարւոյ դեկտ. 7 համարին մէջ Fr. Klement ծածկահայոց քանի մը քաղաքներուն համառօտ ստորագրութիւնը կ'ընէ, զնելով հինգ պատկեր, որ են Ամենայ. Իզմիրեան Պատրիարք, Բիթլիս, Բաշկաէ, վան եւ վարազայ լեռը: Կոչն լրագրի 28 դեկտ. համարին մէջ Gustav Burchardi հայագէտը կը ստորագրէ համառօտի էլ միմեծի վանքը եւ կը հրատարակէ վեհ. Խրիմեան կաթողիկոսի, էլ միմեծի եկեղեցւոյն եւ Գեղարեան ձեմարանի պատկերները, որոնք սքանչելի փայտագորութիւնք են:

4. Գ. Կրքիմոցոյ ուղեւերան լրագրը: «Հանդիսք», 1894 տարւոյ (280, 301, 346, 365) էջերուն մէջ Պրոֆ. Ֆետտերի հրատարակած Գ. Կրքիմոցոյ թղթոյն հայերէն բնագրին վրայ մանրամասն տեղեկութիւն տրուած էր: Պրոֆ. Ֆետտեր իւր հրատարակութեան մէջ ցոյց կու տար, որ այս միմայն հայերէն թարգմանութեամբ գտնուած բնագրին սկզբնականն ասորերէն պիտի ըլլայ, եւ այս հայ թարգմանութիւնը Ս. Գրոց առաջին հայ թարգմանութեան, որ ասորերէնէ եղած էր, մի միակ ձեացորդն է: Այժմ Տիւրինգէնի Theologische Zeitschriftին մէջ (IV. Heft, 1895, S. 622—633) կ'աշխատի ցուցնել, որ այս թղթոյն հեղինակը նաեւ բարբուռական գրութիւններէ մասեր քաղած է: Իւր այս հետազոտութիւնը կ'եզրակացնէ այսպէս. «Հեղինակն այս թղթակցութիւնը գլխաւորաբար երկու գործերէ հաւաքած է, որ են Գործի Պարսե-ճիթ եւ որեւէ Քալմուսոյնի մի-նոսիան (Midrasch) մը: Առաջին գրուածքէն առած է՝ Ա մասին 1—16, Բ մասին 1—5 եւ Գ մասին 1—22 տուները. իսկ երկրորդէն Գ մասին 25—33 տուները: Գ մասին 23, 24 եւ 34—40 տուները: Գրքէ առնուած կտորներն են, զոր անշուշտ թղթոյն հեղինակն մէջն հիւսած է: Ասկէ կարելի է նաեւ թղթոյն հեղինակին անձնաւորութեան մասին հետեւութիւն հանել: Հեղինակ մը՝ որ ասորի քրիստոնէից համար հրեական գրութենէ մը կ'օգտուի, պէտք է որ կամ հրեայ քրիստոնէից եղած ըլլայ եւ կամ հրեայ քրիստոնէից հետ յարաբերութիւն ունենայ: Ասկէ կը հետեւի՝ որ այս հակաբարդեանեան գրութեան հրատարակութիւնն Եգիպտոսի հրեայ քրիստոնէութեան գործ է:»

5. Յ-վեռնի-Յ-թի Ա-տիմեան, Գերմանիոյ գիտէն քաղաքի համալսարանի փիլիսոփայութեան աշակերտ, Դոկտորի աստիճանն ընդունելու համար հերմաներէն 50 էրես ձառագրութիւն մը հրատարակած է այս վերնագրով՝ «Մշակեալ տնկոց աղբյուր խոնաւութեան նուազութեան եւ առաւելութեան աստիճաններնկատմամբ» (Das Verhalten der Culturpflanzen einem Feuchtigkeits-Minimum und -Maximum gegenüber.)

6. Դոսիլի է. Տե-ժիլ: Այս անվանեալական գրութեան հայերէն հին թարգմանութիւնը միայն ցայսօր ծանօթ է պիանոց, որ եւ գերմ.

Թարգմանութեամբ Հանգերձ Հրատարակուած է ի Թերթին Wiener Zeitschrift f. d. Kunde d. Morgenlandes, 1893, VI. 2, 3. Նոյնն անգրագոյն քննութեան առած է Յան (Th. Zahn, Forschungen V. Leipzig 1893 եր. 118 եւ այլն): Արդէն Tischendorf ջոյջ տուած էր (Apocalypses apocryphae, Lipsiae 1866, XXX—XXXIII.) “Գրանիւն տեսիլ” անուամբ յունարեն բնագիր մը ղ նենտ, Ս. Մարկոսի եւ Պարիսի մատենադարաններուն մէջ: Այժմ Գր. Է. Կլոստերման Tischendorfի ջոյջ տուած յոյն բնագիրը հրատարակած է (E. Klostermann, Analecta zur Septuaginta, Hexapla und Patristik, Leipzig, Deichert, 1895, էջ 113) ամբողջ, որ սակայն Հայերէն Թարգմանութեան բնագիրը չէ, այլ ասկէ տարբեր խմբագրութիւն մը:

7. Ա. Տգոգրութիւն հոյլադին Բոսոգրոց Ֆր. Ռիվոլայի: Ֆր. Ռիվոլայ Միլանի կանոնիկոսը, եւրոպացի ամենահին Հայագէտներէն է: Ետնօթ է 1624ին ի Միլան հրատարակած լատին վարդապետութեամբ: Հայերէն քերականութեամբն, իւր յօրինած Հայ-լատին բառգիրքն 1633ին ի Պարիս հրատարակեցաւ: Այսուպի է Հայ բանասիրութեան (Հ. Գ. ՉարբՆսէլեան, Պատմ. Հայ. դպր. Հտր. Բ. ղ նենտ. 1878 եւ Մասնազգիտութիւն. ղ նենտ. 1883), աւանդածը: Բաւփփիւն անցեալ տարւոյ Գեղ. ի Թուոյն “Հայկական տպագրութիւն” յօդուածոյն մէջ քիչ մ’աւելի ընդարձակ կը խօսուի Ռիվոլայի վրայ, թէ եւ միայն յիշեալ երկու հրատարակութիւնները շոշափելով: Քերականութեան մասին խօսելով՝ “ի համառօտ նուիրակամին, կ’ըսուի, որ դրուած է ի գլուխ գործն, Տեղիական կը ծանուցանէ թէ յառաջ քան զհրատարակութիւն իրմէ աշխատասիրուած եւ խոստացուած (— ուր խոստացուած, եթէ այս առաջին գործն է որ լոյս կը տեսնէ —) Հայ-լատին բառագրոց, Հարկ սեպակ է նախ ի լոյս հանել զքերականութիւն:… նոյն Տեղիական աշխատասիրած բառգիրք հրատարակուած է ի Փարիս եւ ոչ ի Մեհիլոյան:” Սակայն նոյն Բաւփփիւն (1891 Ապրիլ) վաղամտիկ Հայագետ Գ. Ա. Շրուսփի “Հայկական ուսումն յարեւմուտս” հմտայնց յօդուածոյն Թարգմանութեան մէջ կը կարգանք. “Փր. Ռիվոլայ… Տեղիական է… Բառագրոց Հայէ ի լատին” որոյ առաջին տպագրութիւնն եղաւ ի Միլան ’ի 1621, եւ կրկին անգամ ’ի Փարիզ ’ի 1633:” Այս է ճիշդը. Ռիվոլայի Հայ-լատին բառգիրքը քերականու-

թենէն յառաջ 1621ին ի Միլան տպուած է, իսկ Պարիսի տպագրութիւնը Միլանի տպագրութեան վրայէն եղած է սարկաբար, եւ տարակոյս չկայ որ ի բացակայութեան Տեղիականին, կամ հաւանականացոյնն ասոր մահուանէն ետեւ: Բառագրոցս այս Ա. տպագրութիւնը մեք այս օրերս ձեռք բերինք, եւ կարող ենք աւելի մանր տեղեկութիւն տալ: Տպագրութիւնն եղած է փոքր միածալ ամուր Թղթոյ վրայ, 479 երես: Ճակատն է՝ “Բառագիրք Հայոց. Dictionarium armeno-latinum, avspiciis Federici Card. Borromaei, archiepisc. Mediolani, confectum et editum avctore Francisco Rivola, Ciuę Mediolanensi. Mediolani, ex Typographia Collegij Ambrosiani, anno M. DC. XXI.” (= 1621): Երկրորդ Թուղթն է տպագրելու: Եպիսկոպոսական թղթուութիւնը: Երրորդ Թուղթն է գործոյն նուիրակամն առ Յ. Մ. Սակկոյ՝ քարտուղար եւրպականին Միլանի: Այստեղ կ’ըսէ Տեղիականը՝ որ կարգ, Բոսոգրոց բաղձանաց համեմատ, որ գիտութեանց եւ լեզուագիտութեան վերանորոգման հետամուտ է, ինքը Հայերէն բառգիրքս աշխատասիրած է եւ կարգին աննորոգեցած:

Չորրորդ Թուղթն է բան “Առ հետամուտս լեզուակ ի Տեղիական գործոցս:” Ասիկայ այլ եւ այլ սահակիտէ կարեւոր ըլլալուն՝ յառաջ կը բերենք. “Այս Հայ-լատին բառգիրքը սկսայ օգնականութեամբ քանի մի Հայոց, — զլրոնք Ֆր. կարգ. — Բոսոգրոց երկայն ատեն այստեղ սնոց, — որպէս զի այս լեզուն ի մերայնոց ուսումնասիրուի: Ուստի ըստ մասին անոց աշխատակցութեամբը. եւ ըստ մասին այլեւայլ գրեանց ընթերցմամբ գործս յօրինած եմ: Ասոր մէջ եթէ ցանկալի մասեր կը պակսին, կը խնդրեմ անոնքէ՝ որոնք ձեռքն այս աշխատասիրութիւնս կ’անցնին, միտ դնել ոչ միայն անոր՝ որ այս լեզուն վրայ տակաւին մէկը գրած չէ, այլ նաեւ՝ որ Տեղիականը ծնողեամբ կամ Հայերէնօք Հայ չէ: Քերականութիւնն՝ զոր նոյն լեզուին ուսման համար կը ջանամ յօրինել, թերեւս կը գոհացնէ՝ եթէ այս լեզուի հետամուտք աւելագոյնն եւ ընդարձակագոյն ինչ պահանջն:”

Եւ իրօք Ռիվոլայ իւր բառգիրքն յօրինած է մտքը գտնուող (ջուղայցի) Հայերու մերնէն բառեր հաւաքելով՝ եւ քիչ բան միայն ի գրոց յաւելլով, այնպէս որ բառգիրքն աւելի աշխարհաբար է քան գրաբար: Պարիսի տպագրութիւնն այս Միլանի տպագրութեան վրայէն ստրկաբար կատարուած է (Nachdruck), եւ

ինչպէս կ'երեւայ՝ Տայերեն չգիտցողի մը ձեռքը, այնպէս որ քնագրին տպագրական սխալներն ալ միասին այնտեղ անցած են: Այսպէս՝ Միլանի տպագրութեան «արահամ», ՅԵՆ. / Տամու, Պարիսիւր՝ «... Տամու», ըրած է՝ միութեան գիծը չիմանալով. նոյնպէսի բառն «ազատո՞՞՞մ», եւն: Բազմաթիւ են նաեւ տպագրական սխալներն, զոր Տայերէնի անգիր մը միայն կրնար շտեմնել եւ չուզիլ:

Նթէ Ռիվոլա այս բառգիրքը նախ Տրատարական է եւ յառաջընթացին մէջ կը խոստանայ շարքերականութիւն մը, ինչպէս կարելի է որ բազմաթիւ յօդուածագրին Տամամա՝ Ռիվոլա շարքականութեան յառաջընթացին մէջ՝ «ծանուցանել թէ յառաջ քան զՏրատարականութիւն իրմէ աշխատասիրուած եւ խոստացուած Տայաշարին բառագրոց, Տարի սեպտեր է նախ ի լոյս Տանել զՔերականութիւն:» Քերականութիւնը մեր ձեռքը չկայ, ուստի եւ լուծուած կը մնայ յառաջընթացին մէջ: Թարգմանչին:

Հ. Գ. Գ.

ԱՂՔՈՒՅԻՆ ԹԻՐԹԻՐԵ ԻՈՂԿԷՓՈՒՆՉ

1. Կարտոք ներկատրուութիւն մը: — 2. Քերականայի նայ ուսանողները: — 3. «Հայ գործը քննադատութեան առնալ»: — 4. Թարգմանութեան պէտքը մեր զրականութեան մէջ: — 5. Գաւառական բառեր: — 6. Ա. Քաւանթարի «Սասունը»: — 7. Պրոֆ. Ա. Արծրունի: — 8. «Արարս», պատկերազարդ հանդէս: — 9. «Այտնեան եւ նայնին լեզուն»: — 10. Բարեբար նայ տիկին մը: — 11. Յ. Ալֆրար: — 12. Ուսումնասիր գնանական մը:

Կոր զուտի մը կը բանանք այս թուով: Մինչեւ այսօր Հաւրիի խմբագրութեան Տասան նամակներէն ուրախութեամբ տեսանք, թէ արեւմտեան զրականութիւնը՝ բոլոր մանաւանդ այլեւայլ լեզուներէ Տայիկական սուսմաստիւրութիւնները թարգմանելով, քննադատելով ընթացողաց ծանօթացնելու մեր շարքին տպագրիչն ձեռնարկը չէ: Գիտական Տայ իրփիլիթիցիները իրօք օգուակ էր տեսնել այս մեր ծրագրէն: Բայց ժամանակը շատ բան կը Տատասանէ, շատ թերութիւններ կ'ուզէ եւ նորանոր Տարբերու եւ — — պետքերու զարման գտնելու ճամբան իոկ մաստաղայն կ'ընէ: Հաւրիս եթէ — միշտ նամակագիրներու խօսքին վրայ յենունք — օտարալեզու գիտնականները կը շնայ կապել ազգային գիտնականաց հետ, կրնայ եւ — Տարի է անՏատուտ — կապել իրարու անՏատները՝ ազգային թերթերու խմբագրութեան զբոյժը ելած յօդուածները ծանօթացնելով: Շատ բան կը զրնէ իր լուր, իր Տեւտագրութիւն, իր քննադատութիւն՝ որ. ազ. Մալ: Անթուփ, Երբ Գրք էր, սրնայ կը ծանօթանայ ՌուսաՏայը. բայց քանի անգամ կը Տամուրի արեւմտեան Տայի թիւն, որ կանոնաւորպէս թերթ է վերալիշայ թերթերը: Գարձեալ արեւ-

մտեան կամ աւելի Պոլսոյ Տայ թերթերը կը գրեն ինչ ինչ զոր ՌուսաՏայ ընթերցողները կը կարգան, այս: Բայց կամ միայն ՌուսաՏայ խմբագրչներն, եւ կամ կարի սակաւ առանձնաբարՏեալ ոմանք: Հաւրիսի միշտ — ի քրք պիտի նուերի իւր քանի մ'էջերն այս երկու coryphées-ը: Երբուն փոփոխակի ամբողջացման խմբագրութեան աշխատակիցներէն մին «Տարգմաղը», ստորագրութեամբ պիտի թափառի ազգային սակն լրագրչներու մէջ, Տատարելու իւր ամսական փնջին Տամար ամէն ծաղիկ որ ցրուած պիտի բուսնի ազգային լրագրական — մասնագրական պարտիկին մէջ: Գժուարին եւ պատասխանատու գործ, որ կը թէթեւայ էթէ որոշ ծրագրով սկսուի եւ ոչ յախուսն: Երբագրը շատ զարդ է. Հաւրիսի գծած սահմաններուն մէջ մնալու Տամար, այս փունջը պիտի կազմէ:

- ա) Հայ մասնագրութեան վերաբերեալ ամէն մանր ծանօթութիւններէ.
- բ) Գաւառական կենաց վերաբերեալ կարեւոր լեզու:
- գ) Հայ պատմութեան եւ քննադատութեան նկատմամբ գրուածներէ.
- դ) Եւ վերջապէս ազգային գործիչներու, ծանօթ գրիչներու, Տրատարականութիւններու արժանատու ինքնադրութիւնները ներթ պիտի մատակարարեն այս փնջին:

Բայց «Տարգմաղը», պիտի շնայ լսկ բանաբաղ մը ըլլալով, այլ կը կարեւոր Տամարու ծաղիկը պիտի նկարագրէ, եւ միշտ այն սկզբունքներ պիտի առաջնորդուի, թէ որքան զժուարին նոյնչափ կարեւոր է անգիր զազգային որ առաջ տանել քննադատութեան փորձարարին վրայ զարնել իւր լեզուն, որպէս զի ընթերցողներուն ըսով պարզ միջնարդի պաշտօն չկատարէ, այլ նաեւ «Տարգմաղը» ըլլայ — բանասիր անգիրատու:

«Ա — ի քրք», ինչպէս վեր նշանակեցինք, կը բանանք այս զուլին, որուն շարունակութիւնը կ'ստան պիտի ունենայ մեր ընթերցողներէ գտած Տամարութեանէն: Քանի մը փունջ նուերելէն ետքը պիտի ներկայանայ «Տարգմաղը», իւր բարեկամներէն եւ մտերմական Տարգմանք մը պիտի ինդրէ ընդՏամարութեան կարծիքը կամ անկեղծ գիտադրութիւնները, եւ ըստ այնմ պիտի շարունակէ իւր պաշտօնը կամ կարողագունի մը պիտի յանձնէ:

Հարկ Տամարեցանք տալ այս քանի մը ծանօթութիւնները, վասն զի այս «առ ի փարձ», Հաւրիս անօրինի ծրագրին վրայ յաւելած մ'ըլլալով, պատասխանատուութիւնը կ'իյնայ միշտ եւ միշտ «Տարգմաղը» վրայ:

Այ յայտարարենք միանգամայն՝ թէ առանց մեր սկզբունքը զօհելու պիտի շնանք ամէն ազգային լրագրչներուն ալ՝ որ մեր ձեռքը Տատարին, առանց կարճեաց եւ անակալակի տարբերութեան, մուս շնորհէ մեր «Տարգմաղը» կը գիւմ իւր ընթերցողներուն՝ ինդրելով, որ նաեւ այնպիսի մանր լեզու՝ որ տպագրուած չեն, Տարգրչուին իրեն, սրպէս զի՝ բազմագունեան, եւ՝ բազմաբայը,